

ՀԱՅԱԿ

ՀԱՆԴԵՍ ՏԱՍՆՈՐԵԱՅ

Դ. ՏԱ. Ռ. Ի.

ՀԱՅԱԿ Ե.

1887 ՀՈՒՆԵՄՐԵՐ 30

ԳԵՂ 2

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

— o —

ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՄԸ

«Մոյր Եկեղեցւոյ Եւ միացնալ Եկեղեցիներու համար եօթը սարկաւագներ ձեւնագրուեցան ողք կոչուած են ի քահանայութիւն։ Ասոնք քահանայ պիտի ձեւնագրուին այն տաեն երբ արդի քահանաներէն մին կոմ վախճանի կամ անկարութեան դատապարտուի։ Բայց մինչև այն տաեն քահանացայուք ինչպէս սլիտի ասլրին, խնդիր է այս։ Ինձ կ'երեւի թէ քահանայից դասը լաւ ընտրութիւն մը չէ կատարած յանձին այս քահանացայուներուն։ Ի բաց առեալ մէկ երկուքը, միւս ամենքն ալ ժողովրդեան գանգատանաց և տրտնջանաց ևնթակայ եղած են։ Ժամանակ մը երբ Արմաշու Միաբանութիւնն 20—25 տարեկան երխուսասարգներ ի կուսակրօն վարդապետութիւն կը հըրուեիրէր, շարունակ խնդիր կրլլար թէ այս առջիքին մէջ վարդապետութիւնը ներեկի չէ։ Հիմա ալ մեր նոր քահանացայուները մեծաւ մասսմէ 20—25 տարեկան են որոնք սլիտի հովուեն

յաղովուրոյք, սիմոնի այցելեն այն տուները ուր հազեւոր միաբաժարութեան ովհաքը կղզան, սիմոնի առաջնորդեն ժաղովուրոյն ի կրօնասիրութիւն և յեկեղեցամիրութիւն և սիմոնի վառեն իրենց հօտին զգացումներն բարոյականի և ճշմարիտ կրօնի ըսկղրունքներավէ Սակայն ո՞վ կը վիտիք թէ տանց երիտասարդուկան հասակը սիմոնի ներշնչէ ժաղովրդեան այն վաստահաւթիւնը որ կ'ապասուի քահանոցական սպասկառելի անձնաւորս թիւնին, ո՞վ կը միայէ թէ տանքը կրօնի և ուզիւլ բարոյականի տղիւլ սիրունքներն արաված են և ըստ ոյնո՞ւ սիմոնի կարինան հրահանգել ժաղովուրոյք: Չարմանալի է որ Պատահառելի կրօն ժաղովն ալ ուշադրութեան չէ տոեր անոնց տարիքի խնդիրը և անուռութեան ու աղետ միջամկը: Մայր-Եկեղեցւոյ, Եկեղեգարուի և կ'ատիկ բաշայի լուսաբարձներն ալ ձեռնազրելոց մէջ են եղեր, որք կարծես խնամութիւն մը հաստատած են մէջելնին, երեքը մէկին քահանոց ձեռնադրուելու համար: Համար: Հաւ գաշակցութիւնն մը չէ՞ այս տակաւին ինչե՞ր սիմոնի ականենք: » Հայրենիք

ՀՆՉԱԿԻ. Կը սիրենք յուսալ թէ կրօն: Ժողովը այս սիմոնի փափուկ խնդիր մը նկատողութեան սիմոնի տառաւ: զի մէր Ս. Հարց օրէնքը չժոյլապրել որ աշխարհի կենաց անփորձ-երիտասարդ-ք- կրօնի պաշտօնեայ լինին: ուստի իրաւացի կը դանենք Հարենիքի վերցիշեալ դիտողութիւնները, և գիտնալով որ նորընծայացուք այս տարիքնուն մէջ աւելի ասպրուսոի հայթայիթման համար կը զիմեն ի քահանոցայութիւն, պահ մը կը կարծենք թէ տակէ 20 տարի առաջուան ժամանակին մէջ կապըիմք, յորում բարեյիշատակ Գ. Աշտունի հետեւեալը կերպէր:

«Դիւրին վաստակ մը կար
թէ որ ծեր չըլլոյինք,
Փարոտեան ապրելով
Տէր աէր մը կըլլոյինք,
Վայ զէշ տոնն և և և...»

Հետեւեալ նամակն, որոյ մեզ վերաբերեալ դովաստացաց մասերն թէեւ յայժ վատաքշական, բայց մայն մեր ազգային խմբագրաց մէկ մասին վրայ կարեւոր ձշմարտութիւններ պարունակելուն համար արժան կը համարիմք հրատարակիլ:

Սիրելի բարեկամու

Նոր կարգագրութիւն մը՝ որ ըրած եւ Հնչակիդ համար, առ որ զիրքն ընդգործակելով, նոր ուրախութիւն կը սպածառէ մեզ ամենու, զի կը յիշեցնէ Բուռոյի, Պէրանժէի և այլ երեւելի հեղինակաց հմտալից գործերու տալագրութիւնն, որոց թէ հեղինակն և թէ՝ գրաչարն ինքեանք եղած էին, տառապելով օրն ու զիշերն ի բուն գրել ու շարել այն տառերն՝ որք օր մը մարդ կային լուսառութեան վառարաններն ու լուսնարներն ըլլալու առհմանուած էին ամենուրեք և մարի ու հոգիի սնունդ պիտի չամփէին առնենուն:

Չեմուզեր անոնց համահաւասար հոչտիել զքեզ, մահաւանդդու ալ չպիտի ուզես ընդունել անջու չոյս բազգ աստութիւնո, սոկայն երբ մեր մէջ զես խմբագրութիւնն մուրացկանի տէնէկ մը կը նկատուի մի քանիներու սպածառաւ, որք թէրթէրնուն հրատապրակութիւնն իրը թաղոյին պահունչեր սոսկ իրենց շահու ազգիւր նկատելով, սառդին միջոցներով (Ը) բարոյի սիրունք փոխելու և մարդահաճութեամբ ազգը սպատակուելու կը գործածեն և ժողովրդեան օգտակար ծառացութիւն մը բրածի պէս կելնեն հասուցում սպահանջել, կարծեմ այն տան կարդ արտնայ քա. ջանքերն, երբ մանաւանդ խճայութեամբդ, բուռկանասիրութեամբդ օրն ի բուն արտաքին աշխատութեամբ քու ընտանեաց պէտքերն հոգալէ ետք՝ զիշերն ի բուն ալ չսրաչար կը յոդնիս կապարներն իրարու քով չարելով մարդ կային բարուց առալականութիւնն և առ անին ու ընկերութան վաս սովորութիւններն ձագիելու և հրատարակ հանելու, և այդ քու աշխատութենէդ փոխանակ նիւթական շահ մը ակնկալելու, էմէ Մարթէնի մը ովէս խիստ ածան ու զիւրամատչելի զնով մը ժողովրդեան ամեն խաւերուն մէջ կը մտնես ու կելնես... ահա քու սուսւելութիւնդ հոս է, որ իրաւամբ արժանի է քաջալերութեան:

Ես իրեւ անկեղծ ու մտերիս բարեկամդ կը յորդորեմ բդիկ յարատեւել քու ջանից մէջ և միենայն անկողմանակալ ընթացքով օդտակար հանդիսանալ հասարակութեան, զի այս Ազգն, ինչպէս սամորութիւն է ըսել խմբագրացդ, եմիէ թոյլէ իւր աշխատաւորներն վարձատրելու մասին, վերջին փորձեր բաձարցակապէս համալուծ են զմեզ թէ իւր աշխատաւորներն ալ մէծագոյն մասամբ վերջին քառորդ զարու մէջ և ոչ խիք օդտակար կրցած են հանդիսանոլ տղին և մարդ կութեան . . . :

Ք Ի Թ



- 1 Քիթն առաջին գործարանն է զդացման,
Եւ անոլ է որ հստոտենք զամեն բան,
Քիթն առաջնորդ յամենայնի, սաստկաղոյն
Լուսաբանէ մեզ փափաքաց մէջ համայն:
Իմաստնագոյնն էն նախախնամն՝ ստեղծած
Ատեն, մեծ հոգ տարաւ գընել զետեղել,
Որ երեմնուս մէջ դանուի նա թառած,
Զի հեռուէն դիւրին ըլլայ դայն տեսնել:
- 2 Թէ ատամունքն իւր տարփուհւոյն և աչելն
Կամ շլջածիրն նկարագրէ ամեն ոք,
Այլ յոյժ ցանցաւ նորա քթին՝ սիրալիր
Ոճեր ուղղել չեն փութար ու կան անհոգ :
Ընդէ՞ր, այնչափ գովլեստէ, ո՛ պարսնայք,
Այնպէս չընէ՞ք որ բաժին մալնմա տաք,
Գեղեցկագոյն դէմքն ու երեսն ի՞նչ կըլլար,
Թէ որ մէկն հան քիթ ըսուած բան չի տեսնար :
- 3 Սա որկրամոյն որո՞վ իւիք դուշակեց
Թէ մոտագիր էք հացկերոյթ, խնճոյք տալ,
Ոտքը վերցուց, տունելնուդ ուղին բռնեց,
Զի որկրամոլք չունի՞ն սուր քիթ անսրիսալ :
Իւր կարծիքներն ստէալ փոխող սա մարդուկն
Ի հրապարակ ելեր ընդէ՞ր թափառի,
Կ'ուղէ չնորհք մը ձեռք բերել, և անխօսուկ
Հովուն տուեր քիթն ու այնպէս կը շըլի :

- Հոգիս կուտամ Բօքսոլանին պէս քըթին ,
Որ դեղուհեաց կուտայ խրոխա եղանակ ,
Պշուհւոյ մը շուշանափայլ երեսին
Յունական քիթն երկնայիլն է շարունակ :

Այլ մեծ բամբախան , աղինիւ կնոջ յատկանիչն
Արծուիռունք քիթ մ'անշուշտ պէտք չէ վնատեմ ,
Բայց երբ ես կին մ'առնուլ , կարգուիլ ուզեմ ;
Կըղձամ որ նուրբ քիթ մ'ունենայ՝ բարենիշ :

5 Հայելին է քիթը հսդւոյն , իւր վրայ
Ամենայն ինչ կը նկարէ , դործէ անդ ,
Թէ հրատապ տենդ աւնենաք՝ վառվառայ ,
Եւ կարմը՝ երբ ֆախցունէք քիչ մը շատ :
Վերջապէս , թէ գլուխ գլխի առանձինն
Լինելէ վերջ չի պահկուի իղձդ , և դուն
Լըսես վոյսան յաղթական եղանակին

Քիթով ծաղրըն , թէ  նա՛ պուրուն , նա՛ ուսուբուն :

(Բօլ տը Քօր)

ՎԱՐՊԵՏՈՐԴԻ ՕՐԻՈՐԴ ՄԸ

(Ծար. և վերջ.)

Այն օրէն սկսեալ Ս . . . աղայն յաճախ կերթևեկէ
իւր նշանածին տունը . օրիորդն ալ վարպետորդի բարե-
կամուհիէն առած հրահանդին համեմատ կ'սկսի անանկ
ձեւեր ընել, իբր թէ՝ նշանածը վայրկեան մը շտեսնելո-
վը ինելքը պիտի թուցնէ: Այսպէս քանի մը շաբաթ անց-
նելէ ետքը, օր մը օրիորդը Ս . . . աղայն սենեկին մէջ ա-
ռանձին գտնելով կը հարցնէ թէ՝ ե՞րբ պիտի ամուսնանան:

— Էֆէնտըմ, մուսկէթ էլմասույի պէս ան աղուր ու
կլոր կալմրուկ երեսիդ մեռնիմ, ատ խուսուսը քու ձեռքդ-
է, էմը արէ էֆէնտըմ, էմը արէ :

— Հա՛յա, պէն տայիմա սիզին էմրինիզէ իթառթ իթ-

մէյէ պօրճլուեսւմ, պաւնտան աօնրա պէճիմ սահիպիմ սիդ
ոլաճադպընըզ:

— Վայ լեզիւ դ ու տիմ ուր՝ ղօչէն պալ կովազի, ան-
գամ մի ատ աղւար աշվինքովդ սանկո մէյ մը մայմուռ
նայէ ուր՝ ֆէօքիս բացուի :

— Սէվկիւլիւ Ս . . . աղամ, շիմով հէր շէյտէն է չէլ
կէշինմէմիզի տիշիւնմէլիյիդ:

— Ատ խուսուսը հիչ վաղիփէ մ'անիր, Խալիտ պէկին
վրայ չորս բէռ մաթլիւպս սանկո թող կենոյ, տէֆիթլիս
միւճիսրովն վութը բեռ հարուր սէքսէնը հինգ հաղար զըշ
նախտ ստակ տ'ըլլայ սնտուկիս մէջ :

— Պիլիրիմքի չօգ՝ վարկյէթ ու նուֆուսունըզ վար,
ֆաղամ, արթըգ մալ կէօվ չըդարմա՞ղ եա, բէտէրիմ իլէ
պիր կէօրիւշ տէ՝ պէնիմ իշին պին լիրա թրախօմա իսթէ,

— Վախտէ բէք զայտէլի կու խօրաթիս ըմմա՝ ատ ի-
ֆատէ արածդ քիւլիյէթլիւ մէպլաղ մի է, մաթլուռ ա-
նիմ աը, աղա բէտէրդ չի տայ իսէ, ի՞շ տ'անինք:

— Սիդ իսթէյին, օ միւճէրիտ վէրիը, Եկէր վէրմէդ սէն
պէնտէ սէօղ պաղըմը կէրի խօթէրիմ, տէրսին :

— Ի՞նչ հիւըըմեցիր, ի՞նչ, ի՞նչ, ատ պօմպակը էօն-
կընէդ հանէ:

— Ճանըմ, կէրի իսթէրիմ տէր սէն, կէրչէքտէն իսթէ-
մէյէճէքսին ա՛, պէօյլէ տէրսէն իսթէր իսթէմէլ պին լի-
րայը վէրիը, պիզաէ ըահաթ կէշինիրիլ, արթիյէ մալ կէօվ
մի չըդարըը:

— Վայ խելքիդ պուտուկը ուտիմ հանըմ ախշին ուր՝
մէջը տէրեա ախով կու վուխտայ:

— Նասըլ տէտիմս սէ էօյլէ եաբաճա՞գ մըսըն.

— Դըխլուս վրայ է փէնտըմ, հիչ քու խօսքդ կօյրել
կըլլայ մի եա, հըմայէկո կեհամ ատ խուսուսին վրայօք
կու խօրաթիմ:

Եւ ուզզակի շուկայ կերթայ օրիորդին հայրը կը դանէ:

— Բարի լսյս է փէնտըմ, պայվական քէֆի՞կդ.

— Մաշալլահ Ս . . . աղա, հօշ կէլտինիդ, պուեռուռուն.

— Էփէնտըմ, իսթիզալը մատաէյի մը հըմար եկի . . .

— Պուեռուռուն, սէօյլէին .

- Կըսիմ՝ ուր՝ դալիք շարթու հարանիքն ընխնք լմնցնխնք,
 — Բէք ա'լս , սիզ պէլիքսինիզ .
 — Վախտէ թալիւղաթ ալլինք ըմմա՝ հազար օսկի
 կուդիմ խօսաթըմա .
- Նա՞զը , նէ՞ պուեու բառունուզ .
 — Խօրաթըմո՞է , թօրսախումա՞է , իշթէ ըսել կուդիմ
 ուր՝ հազար լիլս տի տաք պէք վէճճի բէշին .
 — Ֆագաթ Ս . . . աղա , էվէլտէն պէօյէ պիր սէօզ
 եօղըալ . նէտէ՞ն նէշաթ էթափ .
 — Խա՛յըը ֆէնտըմ , նէշէթս փախած չէ իսէ տը՝ մենք
 ալ առ խուսուաը նոր ոորվեցանիք .
 — Պա՛զ , Ս . . . աղա , պէօյէ պիր վագըթատ քիմսէ
 դաստարնտան պին լիրա չըգարըլ թրախօմա վէրէմէզ ,
 ովա խուսուս քի սիզի իլէն ասլու պու եօլուս պիր լադըր-
 աը օլմամիշ տըր . պու շիմոի նէտէ՞ն իճառ էթափ :
 — Էֆէնտըմ , հըմայէկս կարճ խօրըթա , հազար օսկի
 տի տաք չէ նը փաղ տի դամ .
 — Պու ագշամ վալիտէսիլէ կէօրիւշէլիմ ոէ՝ եաբըն
 ճէվապընը վէրիրիզ :
- Ես աղէկ գիտիմ ուր տիւտի հանըմը հազարին տեղ
 երկու հազար տանք տի ըսէ , զէօրէ ախշին հանըմին վրաս
 Փօքի տալէն մուխուփ է .
 — Հէր նէ հալ իսէ , իճապընա պազարըզ . » ըսելով է-
 րարմէ կը բաժնուին :
- Հետեւեալ առաւոտ Ս . . . աղան աղջկան հօրմէն
 զրիուտծ նամակ մը կ'ստանայ , որ բացէ ի բաց մերժելով
 իւր առաջարկը ուրիշ անդամ իրենց տունը երթալու հա-
 մար ձանձրութիւն չանել կը յորդորէր , ըստ որում գու-
 ռը չփափի բացուէր . ասոր վրայ Ս . . . աղայն յոյժ կը
 արտմի և ձայնը քաշելով տեղը կը նստի :

Ահաւասիկ օրիսրդ . Պէամբիսի խսորազիտութեամբը
 այս անյարսնոր ամուսնութեան առաջը կառնուի , ապա
 թէ ոչ ուշ կամ կանուխ նոյն տան խոզազութիւնն ալ
 անպատճառ պիտի խանդարուեր , որոյ օշինակները ամեն
 օր կը տեսնենք :



ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ

Երկրորդ անդամ ամուսնացող կին մը, որ առաջին ամուսնոյն մահու անը վրայ միշտ իւր ցաւակցութիւնը կը յայտնէր, օր մը գարձեալ երկրորդ ամուսնոյն ներկայութեանը հանդուցելոյն վրայ ցաւակցած պահուն՝ այրը ճարահատեալ գոչեց . «Տիկին, առաջին ամուսնոյդ մահուանը վրայ ես քեզմէ աւելի կը տրամիմ, երանի թէ այդ լուսահոգի մարդը ողջ մնար, ու զքեզ իմ դլիսուս փորձանը չի ձգեր : »

* *

Եկեղեցւոյ մէջ.

Պսակի արարողութիւնը կատարուած է . պսակեալներէն ամուսինը եօթանասուն տարեկան է, կինը վախուն . Եպիսկոպոսէն կը ինդքին պարագային յարմար քարող մը խօսիլ, Սրբազնը կը հաճի և քարողին բնաբան կը դնէ . «Տէ՛ր, թո՞ղ սոցա, զի ոչ դիտեն, զի՞նչ դորձեն, »

* *

Քարողիչ մը որոտաձայն կը գոչէր .

«Ոիրելի՛ ժողովուրդ, ո՞ր գնենք Լուսուորիչը . — Առաքելո՞ց մէջ . — Զըլլար . տռաքեալներէն ալ վեր է, քանի որ անոնցմէ աւելի հրաշքներ դործեց : — Մարդարէի՞ց մէջ . — Զըլլար, քանի որ մարդարէներէն աւելի մարդարէացաւ : — Մարտիրոսա՞ց մէջ . — Զըլլար . քանի որ Մարտիրոսներէն աւելի չարչարուեցաւ : — Ուրեմն Լուսաւորիչը արքայութեան որ՝ կարգին մէջ դնելու ենք . »

Ունկնդիրներէն մին տագտկանալով այս քարողէն գոչեց . «Հայր սուրբ, ահա ես կը մեկնիմ, բե՛ր, իմ տեղս դի՛ր : »